

# ԺԷ. ԴԱՐՈՒ ԶՆՔՈՒՇԻ ՄԵԿ ԽՈՐՅՐԴԱՒՈՐ ԳԱՂՏՆԻՔԸ

Չնբուշի Հայոց 1909 Ապրիլ-Մայիսի 21-օրեայ ինքնապաշտպանութեան իր նկարագրութիւնը հետեւեալ պարբերութիւնով կր սկսի «Բիւզանդիոն»ի Խարբերդի թղթակցը:

«Ութ հարիւր տնօրոյ(1) լեռնային պղտիկ քաղաք մ'է Չնբուշ, սրուն 250ր իսլամ տուներ են — Խարբերդէն 12 ժամերով անջրպետուած— միակն է առանց Հայ դիւղի աղբարնակութեան, որ կրցեր է ուղեւ կրնայ սպրիյ քիւրտ, թուրք տարբերու գրաւած լայն գետնի մը կեդրոնը, ինչ որ գարմանայի է» (Անդ, թիւ 3854 Օդոտոս 15 / 28, 1909):

Այո, գարմանայի է, որ հարիւրաւոր քրտարնակ գիւղերով շրջապատուած՝ քրտաական ուղիէանոսի մը մէջ Հայկական փոքր կղզի մը ձեւացող Հայ Չնբուշը առանց խղճուելու, առանց կլանուելու ապրած է դարերով:

Այդ գարմանայից, հրաշքի Համազոր այդ երեւոյթը Չնբուշի Հայը կր պարտեր իր մարտունակութեան եւ իմաստութեան:

Այս յօդուածին նպատակն է ներկայացրնել ժէ. Դարու Չնբուշին մէկ խորհրդաւոր գաղտնիքը, ինչպէս որ աւանդած է գայն մեղի իր Օրագրութեան լսկրնական Հատուածներով՝ Մինաս Ամթեցին,

Չնբուշի առաջնորդ (1679-1703) եւ երուսաղէմի Պատրիարք (1698-1704):

Ակնարկուած գաղտնիքը թունաւորումն է ժէ. դարու Չնբուշին մէկ քաջին՝ Վարդան Վարդապետին կամ արեղային (Ամթեցին գայն կոչած է Վարդան արեղայ եւ Տ. Վարդան փոխն ի փոխ, ինչպէս պիտի տեսնենք մէջբերումներէն):

Իր թունաւորումէն առաջ, քաջութեան երկու դէպքեր են կապուած Վարդան Վարդապետի Հետ: Առաջինը՝ անոր դանակ քաշին է թուրքի մը վրայ, ինքնապաշտպանութեան առիթով. երկրորդը՝ թուրք իշխանի մը տղան (Կիւշիւկ Սէիտ) հարուածելն է Հայ աղջկան մը պաշտպանութեան ի խնդիր:

Վարդապետին թունաւորումը, որ տեղի ունեցած է այդ դէպքերէն 3-4 շաբաթ յետոյ, առնչութիւն ունէ՞ր անոնց Հետ. աստեղ է խնդիրը, զոր ինքն իրեն Համար պէտք է լուծէ իւրաքանչիւր ընթերցող. կարգալէ յետոյ դէպքերուն Հետ առնչուած այն Հատուածները, զորս մենք Հանդամանօրէն պիտի մէջբերենք Օրագրութեան, առանց գունաւորումի, միայն անհրաժեշտ յայտարարութիւններով եւ ծանօթութիւններով:

## ԴԷՊՔ Ա. ԹՈՒՐԻՔԻՆ ՎՐԱՅ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ԴԱՆԱԿ ՔԱՇԵԼԸ

«(1684) Դեկտեմբեր ր(8) ...Տէր Վարդանն դուպա:ին(2) բռներ է, գի մէկ թուրք ձեռաց գինին առնել արեք է՝ չէ տուեր, դնացեալ գանկտեր է զուպաշուն, թէ իմ վրայ, դանակ օւղեք»:

Հետեւինք այս դատին: Վեց օր յետոյ, կր գրէ Ամթեցին.

«Դեկտեմբեր ժդ(14) ...Երեկոյս ամե-

(1) Միայ: Չնբուշ 1909ին ունէր 1.500 տուն, 2. րուն 1.200-ը հայ, 300-ը՝ քուրք:  
(2) Չուպաշի տիտղոս էր քուրք ռստիկանապի-

տին, որ տեղւոյն ամենախիղիմակաւոր պաշտօնեան էր՝ կեդրոնական կառավարութեան կողմէ: Քշտակուած: Չնբուշ ժէ. դարում ունէր հայ քաղաքապետ (վոյվոտ) եւ հայ քաղաքապետի (իշխամ), ինչպէս նաեւ քուրք իշխան մը (սէիտ): Միտք պահե-

նայն իշխանք (եկին), է(7) սահաթ նրա-  
տաք»(3) :

Այս պարզ հնտաբար պէտք է հասկնալ:  
Ժողով եւ խորհրդակցութիւն: Չնքուչի բա-  
ր հայ թաղապետները (իշխանք) այդ օրը  
խորհրդին եկած են վանք՝ Առաջնորդին հետ  
խորհրդակցելու: Զորս օր յետոյ մենք եր  
տեանենք Առաջնորդը՝ Չնքուչի ամենազղե-  
ղիկ իշխանին (Սարգիս) տան մէջ:

«Դեկտեմբեր ժր(18) ...Մեք ի մուտս  
արևուն էլաք եկաք ի Եհնքուչ:»  
«Դեկտեմբեր ժթ(19) ...Վազվընէս հայ  
րնդ Սարգիսն(4): Օտման աղալի աղա, ոն  
առ մեղ եւ յետոյ Մահմէտ աղան(5) :

«Դեկտեմբեր իա(21) ...Իւ Ֆաղիին(6)  
եկաւ, շատ զրոյց արաք նաեւ Տէր Վար-  
դանի բանիւ: Մէխուն(7) Լկաւ բայց զրոյց  
չարաց: Եւ զիւերս զ(6) սահաթ նտար եւ  
բազում ուրախութիւն եւ մուշկէրէք:»

Կը տեսնենք որ Ամթեցին աւելի պատշ  
կերպով բացատրած է իր մտաբր այս քտմի  
մը հատուածներուն մէջ: Հայ իշխանին տան  
մէջ հանդիպում ունեցած է մի քանի թուրք  
աղաներու հետ, դատական պաշտօնէկն  
(Ֆաղլի) հետ խօսած է Տէր Վարդանի

խնդրոյ մասին, բայց թուրք իշխանին հետ  
այդ մասին խօսած չէ եւ զիւերը (այլապ-  
ղիներուն մեկնելէն յետոյ) 6 ժամ ուրա-  
խութիւն եւ խորհուրդ (մուշկէրէ) ունե-  
ցած են: Տարակոյս չիայ թէ այդ մուշկէրէ-  
րէն ալ «Վարդապետի բանիւ» էր: Ի՞նչ էր  
պատահեր, ինչո՞ւ համար Առաջնորդը կը  
խօսակցէր դատաւորի օգնականին հետ, ու  
կը խորհրդակցէր հայ իշխաններուն հետ՝  
«Վարդապետի բանիւ»:

Ահա այս հարցերուն պատասխանը.  
«Դեկտեմբեր իե(25) ...Իւ Տէր Վար-  
դանի տալէճին զհիւճէթն(8) առեալ զնայց  
ե Յամիթ դանկատ»:

Ռ.րեմն, Չնքուչի դատարանը անպարտ է  
արձակած Վարդապետը եւ անոր հակառա-  
կորդը դատական արձանագրութիւններին  
առած Տիւրքանակերտ է դացած, դիմելու  
վերաքննութեան: Թէ ի՞նչ դեր ունեցեր էր  
թուրք կառավարութեան հօր պաշտօնեան  
(գաւալաշի) այս ընթացքին մէջ ընթերցողին,  
կը մնայ կոահել: Պէտք է գիտնալ, թէ Յա-  
միթը (Տիւրքանակերտ) Չնքուչին երեք օր-  
ւան ճանապարհ է գրաստով: «Վրան դանակ  
քաշելու» (գարնել ալ չէ) դատ մը մինչև  
Յամիթ վերաքննութեան տանելու համար,  
այն ալ «մէկ թուրքի» (այսինքն հասարակ  
մէկուն. Եթէ ծանօթ մէկն ըլլար, Ամթեցին  
անունով կը գրէր) կողմէ, անպայման ադ-  
դեցիկ անձի մը զըրում կ'ենթադրէ:

Միեւնոյն օրը (Դեկտ. 25) կը գրէ Ամ-  
թեցին.

«Մարթիզան(9) եւ այլք առ մեղ եկին»:  
«Դեկտեմբեր իը(28) ... Ալազկերտին  
եկն առ մեղ եւ արեղի Մէխուն թէ գ(4) զրշ  
զնայց հիւճէթին»:

«Դեկտեմբեր յա(31) ...Այի Զէլէ-  
պիին(10) եկն եւ Հասան»:  
«(1685) Յունվար մէկ ...Մեք դատաւո-  
տան վրան Եհնքուչեցուց արարմանցն եւ

լա է այս տխուրանքը. որքան պիտի հանդիպան՝  
յամայ Օրադուրութեան մեր մշրքերումներում մէ-  
-

(3) Ամթեցին իր Օրադուրութեան մէջ յոգնակի Ա  
դեմէ, ամցեալ կատարեալ բայերում համար զոր  
ծածած է Բ. դեմէի հոլով, որ յատուկ է Ձմաւչի  
բարբառին: Փոխում «խամէթի՝ շիւաք», «մտամէթի՝  
«մետաք», «եկամէթի՝ շիւաք», եւ այլն:

(4) Ատուհ կանուի ճաշեցին Սարգիսին հետ.  
«Վազվընէս» եւ «Վազվընէս» Ձմաւչի բարբառի  
մէջ կը ճշմանկեմ առուտ կանուի, իսկ «հացը»  
ճաշ: Ձմաւչիները անպարարք շեաց ուտեցնէ կը-  
տեմ ճաշեցին: Սարգիսը ազնեցիկ քաղապետ (իշ-  
խան) մըն էր, ինչպէս Տուտմ, որուն անուն ալ  
կը հանդիպեմք այս եւ յարար զէպէմ մէջ:

(5) Առնմ ազնեցիկ քուրքեր էին, հայոց, յատ-  
կապէս Առաջնորդի բարեկամ:

(6) Ֆաղլի դատարանի օգնակաճը կամ դատա-  
կան պաշտօնեայ:

(7) Մէխոք քուրք իշխանն է, քուրքերու քաղա-  
պետը:

(8) Տալէճին հակառակորդն է. «հիւճէթը՝ դա-  
տական արձանագրութիւնները:

(9) Մարթազա տխուրած է մեծմտական բար-  
բառիստան հոգեւորականին:

(10) Զէլէպին ազնուական անձանց տխուրած է:

վասն աշխարհակ խօսից նոցա բարկացեալ եկի ի Վանքն եւ անտի եխալ զնացի միայն(ակ)ի Հապոման(11): Եւ ձին բորիկ եւ վերաս անձրեւ, չորս սահաթէն զնացի: Եւ Շէնքըջիք զինի մեր գՕմար աղայի տըզան զրկած էին...»:

Բացատրենք մէկ շարժումն այս իրագարձուիլունները: Որտում մը տեղի կ'ունենար Չնքուշի մէջ: Թուրք բարձրաստիճան հոգեւորականներ («Ուրբթապա») եւ աղերակահներ («Չէյլպի») կ'երթան Առաջնորդին մօտ: Իսկ Առաջնորդը Չնքուշի Հայերուն արարքներէն եւ «այլանդակ խօսքեր»-էն այնքան խիստ կը բարկանայ, որ կը հետանայ Չնքուշէն, կու դայ Վանք, այնտեղ ալ Հանգիստ չ'ըներ, կ'երթայ Հապոման (18-20) մղոն հեռու, պայտաղուրի (բորիկ) ձիով եւ անձրեւով: Իսկ Չնքուշի իշխանները, ծանօթ իրենց Առաջնորդի Թոյլ կողմին (Թուրք աղաններ չմերժելուն), իր ետեւէն կը զրկեն Թուրք բարեկամի մը օրդին: Սխալած չէին իմաստուն Չնքուշիները, յսփորդ օրն իսկ —

«Յունվար ք(2) ...Վաղվրէնս ելաք Հապոմանայ... Գ(3) սահաթէն եկաք ի վանքն, Մահձնու աղան Հաց կերտու՝ զնացի Շէնքուշ:»

Յստակ է միտքը: Եկած է Վանքը, ինք մնացած է այնտեղ եւ իր ետեւէն զնացող Մահձնու աղան (Օմարի որդին) գացեր է Չնքուշ իմացնելու Հայ իշխաններուն թէ իրենց Առաջնորդը վերագործած է Վանքը:

«Յունվար գ(3) ...Եւ Շէնքայի ի Վանքն եկին աղաչանօք եւ բաղան ուխտուք, չահեղին գմից ու զնացաք ի Շէնքուշ:»

Բացատրութեան չ'կարօտիք այս Հատուածը: Առաջնորդը կ'երթայ Չնքուշ. ծրհրնդեան տօնի հանդիսութեանց կը նախագահէ: Սակայն մի ըսնի օրէն կը վերադարձրձուի Վարդապետի դատին խնդիրը.

«Յունվար ք(9) ...Եւ Արեղան նեղացուց մեզ:»

«Յունվար ք(10) ...Գեո Հաղին Մահ-

մէտ աղան, յետոյ Փաղլին» (եկան): Եւրաթ մը ետը.

«Յունվար ք(17) ... Փաղլին եկաւ՝ շատ նստաք, զատին մեզ բարեւ (զրկեր էր), մեք նորա հաւ եւ մոմ (զրկեցաք)»: «Յունվար ք(18) ...Յեռ ժաման Արեւայից դատաստան եւ զրոյցք ստօգուտա:» «Յունվար ք(19) ...Նազըրն(12) տասացել էր թէ Վարդապետին մօտ զնաւ՝ Մէհմէտ աղան ինձորով առ մեզ:»

Ի՞նչ էր պատահած: Ինչո՞ւ Արեղան կը նեղացնէ Առաջնորդը, դատաւորին օղնուկանը կու դայ իրեն հետ խորհրդակցելու դատաւորին (դատի) բարեւով, ինչո՞ւ Արեղանները (մանրին միտքանները) կը համարձակին իրենց մեծաւորը մեղադրել («գառաստան») եւ «զրոյցք ստօգուտ» ընկնել, վերջապէս, ինչո՞ւ դատարանի վերահացուն կը յորդորէ Հայոց Առաջնորդը՝ կրթայու Վարդան Վարդապետին մօտ:

Պատահածն այն էր, որ Վարդապետին զատը մտած էր Հայոց աննպաստ նոր փուլի մը մէջ: Զարացեր էին ո՛չ միայն Վարդան Վարդապետն ու իր ընկեր միտքանները, այլև թովանդակ Չնքուշիները.

«Յունվար իր(21) ...Եւ (վան) Վարդան Արեղին սկան ժողովք անկի ի Շէնքուշ: Եւ Թուրքերն երթելիկ առ մեզ:»

Չնքուշի մէջ Հայ իշխանները ժողով կ'ընեն, իսկ Թուրքերը (կ'երեւի այնքան մեծ թիւով, որ անուն ալ չ'տար) կ'երթան ու կու դան Առաջնորդին մօտ:

Եւ յարդիս պատճառն ու հետեւանքը մէկ Հատուածով կը պարզէ Ամթեցին.

«Յունվար իր(22) ...Եւ Զուպարուն մեղադրանք ի գոյտուէն վասն Արեղի ճէրէ-մէին(13): Եւ մեք ընդ իշխանօք բաղինս գնացաք: Սարգիսն ու Տուտէն մէճ (ուշուցան)»:

Ուրեմն իրարանցումին պատճառն այն էր, որ Տիպրանակերտի մէջ Վարդան Արեղան տուգանքի (ճէրէմէ) ենթարկուած էր, Հայերը ժողով բրած էին եւ Թուրքերը Ա-

(11) Հապոմանը Չնքուշէն 34-20 մղոն հեռու. ժի. շարուն չէմ հայագիւց մըն էր:

(12) Նազըր՝ հստարամի վերակացու:  
(13) Ըէրէմէ՝ տուգանք:

առջնորդին մտա երթալով թելադրած էին իրեն, որ համոզէ հայերը՝ ոեւէ անխօսեմ քայլ չունենալու, որով ժողովը բաւականացրել էր հայ քաղաքացիտին (մոսոս) թուրք կառավարութեան հեղինակաւոր օտարականացիտին (զուպաչի) մեղադրանքի որոշումով: (Այս որոշումը կը գրասեւոր ժէ. զարու նախնիներու իմաստութիւնը: Իսկ բաղնիքին մէջ երկու իշխաններուն (Սարգիս եւ Տուտէ) վէճ ունենալը կը բացայտէ, թէ ժողովին մէջ անոնք իրարու տարակարծիք էին: Նոյն օրը Ամթեցին կը գրէ.

«Եւ Ֆազլին առ մեզ»: Գասաւորի օրնականն եկած էր, անկապած դասաւորին եւ իր զոհունակութիւնն յայտնելու պարթուցիկ խնդրոյ մը յայտնող վերջ գտնելուն համար:

Յաջորդ օրը Ամթեցին գրած է հետեւեալ յատկանշական հասուածք.

«Յունվար իդ(23) ..երէցներն դիշերս

Վարդան Արեղենց՝ խմել ընդ արեղին, դիշան ազին չի ողորդիր առացեալ են»:

Այստեղ կը վերջանայ թուրքի մը վրայ վարդապետին դանակ քաշելու դէպքին պատմութիւնը: Հայերը կը բաւականանան մեղադրելով զուպաչին, իսկ կարծն երէցները կ'երթան քաջ վարդան վարդապետենց, անոր հետ խմիչէի մէջ խղճելու իրենց զայրոյթը, «դիշան ազին չի ողորդիր» (շան պոք, ՚յակուիք): Այս առաջուածքը մինչեւ Մեծ Եղեռն Չնքուչի մէջ կը գործածուէր՝ թուրքը բնորոշելու համար:

Առ ի զոհացում ընթերցողի հետաքրքրութեան, սանձ նսեւ զումարը տուգանքին, ինչպէս որ գրած է Ամթեցին երեք շաբաթ յետոյ, վճարելուն առիթով.

«Մարտ ր(2) ..Մուպաչիի դինուն(14, մե(85) զըշ, ժե(15) զըշ. զատուն» (Հանրազումար՝ 100 զըշ, ինչ որ խոշոր գումար մըն էր այդ դարուն):

**ԴԵՊՔ Բ. ՀԱՅ ԱՂԶԱՆ ՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ Ի ԽՆԴԻՐ**

Նշանակելի է, որ վարդապետին դատար հազիւ վերջացած, տեղի կ'ունենայ այս դէպքը: Զուպաչիպութիւն: Սակայն երկու տարուան իր Օրագրութեամ մէջ Հայ-թուրք բաղնիքի միայն այս երկու դէպքերն է արձանագրած Ամթեցին Չնքուչի մէջ: Ընթերցողը երկու դէպքերուն համաժամանակութիւնը ծրագրուած դաւի մը արդիւնք լինելուն վրայ չ'իմանալ շարակուսիլ, տեղեկուեալով այս դէպքին ալ Հանրամանքներուն.

«(1685) Յունվար իդ(24), օրն Ծայաթ ..Արեղան դարձեալ լրբեաց, զԳասաւորի աղջկան գշուեմքն Կիւլիւկ Սէխուն(15) կըտրատեալ էր, տարին մաշէմէն, սապիտ Ըրին(16) վերայ նորաց»:

Բացատրութեան կարօտ է այս հասուածք: Գասաւորը աւագանի անունն է Տուտէ իշխանին, որ վէճ ունեցած էր Սարգիս իշխանին հետ, ինչպէս տեսածք վերել: Այս պարագան կը ճշդուի՝ կարդալով այս օրւան նախորդ եւ յաջորդ օրերու գրուածները: Նախորդ օրը Ամթեցին գրած էր — «Յունվար իդ(23), օրն Ուրբաթ ..Տուտէ Գասաւորի կապերտ մի երբ», իսկ յաջորդ օրը կը գրէ. «Յունվար իե(25), օրն Կիրակի ..Տուտէ Գասաւորի որդոյն կնուք և ժամ»:

Պարզ է: Տուտէ Գասաւորը Ուրբաթ օրւնէն ընտանեօք Վանք է եկեր՝ նուէրով («կապերտ մի երբ»), իր նորածին մանչը Առաջնորդին ձեռամբ մկրտելու: Եւ Արեղան յրբեացը ու «Կիւլիւկ Սէխունին Գասաւորի աղջկան» հետեւեք կտրատելը կը պատահին Ծարաթ օրը: Զուպաչիպութիւն կարելի է կոչել այդ օրը «Կիւլիւկ Սէխունին» (թուրք իշխանի որդուն) Վանք դալը եւ

(14) Նսեմագի գտնաւորներուն վերակացու, հըշմակուած կեդրոնակամ կառավարութեան:  
 (15) Կիւլիւկ՝ պոտիկ. Կիւլիւկ Սէխուն՝ իշխանիկ, կամ իշխանի սրբի:  
 (16) Սապիտ ըրին՝ հաստատեցին:

այդ լրբութիւնը գործելը, որուն հետեւանքով Արեղան «ըրբացեալ» է, զոր պէտք է շասկասա հարուածած է թուրքը: Աւելին կայ: Ամթեցիի «գարձեակ»ը խորիմաստ է. այդ բառը յատկ կ'ընծայէ թէ ան կ'ակնարկէ Վարդան Վարդապետին եւ թէ անոր նախկին քային այլ (թուրքին վրայ դանակ ուղչելը) «ըրբութիւն» կը նկատէր Ամթեցին:

Տեսնենք, թէ ինչպէ՛ս կը վերջանայ այս դատն ալ:

Յունիսը 25ի Կիրակի օրը, «Գրասպարի որդան կնուք եւ ժամ»էն ետք Ամթեցիի գրած է. «Յետ Հագի բողոմ գրոյցք եւ երեայ ժառքէմէն դնացին վասն Գրասպարի աղջիկան»: Կ'անցնին ժամեր, Ամթեցին իր Օրագրութեամբ վրայ միջանկեայ նախադասութիւն մ'ալ («եւ Հայէպ շատ գրեցի») աւելցնելէ ետք, շատ նամակներ գրելէ յետոյ, նոյն օրը կը գրէ. «Գրասպարն արդ բորա եւ աղճկոյն Յամիթ գնաց ընդ դուպաշու մարդուն եւ Սէխոն ընդ նոսա»:

Կը բացայայտուի, թէ «Կիւչիւկ Սէխոն» յանցաւոր բլլայն հաստատուելով հանդերձ, դատարանը գնահատում առած չէ Հայ իշխանին, որ բարկացած՝ պահանջած է եւ ոստիկանի մը («զուպաշու մարդ») ու Սէխոնն (թուրք իշխան) հետ կ'երթայ: Տիպընակերտ՝ բողոքելու Չնքուչի դատաւորին դէմ:

Սակայն յաջորդ օրը կը գրէ Ամթեցին. «Յունիսը եղ(26) ... ՉՏուտէ որդին գործուցի Յամիթ գնալուն»:

Առաջնորդը եւ դարձուցեր է ճամբայէն Տուտէ Գանսպարը: Խնայողութիւն, որովհետեւ ան ամենէն լաւ գիտէր, թէ Չնքուչի Հայ ազգեցիկ իշխանը Տիպընակերտի մէջ

արդարութիւն չէր կրնար դանել, սակայն Չնքուչ նստելով կարող էր իր վրէժը լուծել թուրք անարդար դատաւորէն: Իւ այդպէս ալ եղած է.

«Յունիսը իթ(29) ... Յամթայ պուրթութի(17) եկաւ ի մուպաշիլէն: Մաղուչ(18) Մահմուտ փաշան է տուած»:

Մասնօթարութիւն 14-ի մէջ ըսինք, թէ մուպաշիլը՝ կեդրոնական կառավարութիւնէ նշանակուած վերակայուն էր նահանգի բոլոր դատաւորներուն: Իսկ «Փաշա» ատաղձով կը ճանչցուէին նահանգի կուսակալները, որոնք քաղաքային կառավարչներ էին եւ քաղաքներու քաղաքապետները կը յարարէին անոնց հետ: Ուրիշ ինքզրոյ մասթիւ Ամթեցին յատկ ընծայած է այս պարագան (Օրագրութիւն, 1684 Նոյ. 10էն 20): Այստեղ կարելորն այն է, որ Հայ իշխանը հուանաբար Հայ քաղաքապետին միջնորդութեամբ, յաջողած է պաշտօնանկ ընել տայ Չնքուչի դատաւորը:

Յաջորդ օրը Ամթեցին կը գրէ.

«Յունիսը (30) ... Գիւչերս եւ զորեկը քած եւ սաստիկ ձիւ... Կիւչի Ղատին մուպուչ՝ յիարաց դնալ ի Ջերմուկ, դարձաւ եկաւ ի Վանաք իջաւ... եւ մեք ելաք Վանուչ գնացաք ի Շէնքուչ»:

Չնքուչի մէջ դրած է Ամթեցին.

«Յունիսը յս(31)... Ղատին դնացեալ էր ի Վանուչն Ջերմուկ»:

Այս դէպքն այ հայոց յազթանակով կը վերջանայ: Մոռնալու չէ, որ ասոր մէջ ալ իր քաջութեամբ կամ ըմբոստութեամբ (հոգ չէ թէ «ըրբութիւն» կոչէ Ամթեցին) աչքի ինկած է Վարդան Վարդապետը՝ թուրք ոստիկանապետին եւ իշխանին աչքին փուշը:

ԳԵՊԳ Գ. ԹՈՒՆԱԻՈՐՈՒՄ ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Վերջին դէպքին վրայ կ'անդին երեք շաբաթ:

«Փետրվար իղ(26)... Վարդան Արեղան եկաւ, փախուցի գինք»:

Կ'անցնի տասն օր եւս —

«Մարտ 4(6)... Եւ տեսնն վաղմընէլքով չորպա կերուցեր էր Վարդան Արեղին

եւ եկաւ թէ Հաղորդեցէք կու մեռնի»:

Առաջնորդին ահաճելի դարձած («փախուցի գինք») Վարդան Վարդապետը թուրք ոստիկանութեան հետ իջնալով (17) Գուրուլթի՝ հրամանագրի:

(18) Մաղուչ՝ պաշտօնակի թեամ հրաման մաղուչ՝ պաշտօնակի:

նաորում էր: Դաւադրական ոճի՞ր մը արդեօք, եւ որո՞ւ կողմէ: Կասկածիլ Առաջ-նորդէ՞ն: Այդ անկարելի է, Մինաս Ա՛թի-ցին իր բոլոր ժամանակիցներէն ճանչ-ցըւած էր որպէս շատ բարի մարդ մը: Ու-րեմն որո՞ւ կողմէն կրնար կաշառուած թր-լալ տնտեսը: Զուպաշիի՞ճ, սեխտի՞ճ, եթէ իրապէս դաւադրութեան մը զոհն էր ժէ-դարու Զնքուշին այս քաջը: Ամէն պարա-գայի, իր օրին խնդիր կլած չէ այդ մասին:

Ամթեցին նոյն օրն իսկ գրած է. «ԶՏէր Վարդանին որբութիւն տուաք յեկեղեցին»:

Կը նշանակէ, թէ տարաբախտ Վարդա-պետը տակաւին ոտքի վրայ էր: Իսկ յա-ջորդ օրը.

«Մարտ է(7)... Դատին ի Վանքս ե(5) մարդով դիւերս: Լոյս ժամու ժամանակն աւանդեաց զհողին, որոյ Գրիստոս ողոր-մեացի: Դատուն թուղթ առաք վեռցնելոք, թ(9) պաղտատի տուաք, եւ այսօր չթաղե-ցաք զինքն»:

Ուրեմն, նախորդ իրիկուընէ իմաց էր տրուած դատաւորին, որ 5 մարդով (քրն-

նիչներով) եկած էր Վանքը դիւերով, Վար-դապետը յմեռած, եւ ուղղակի անոր բերնէն ստուգուած էր թունաւորման ոճիր մը չըր-լալը կամ ուէէ մէկէն չկասկածիլը եւ երբ, առտուան պաշտամունքի՞ ատեն (զլոյս ժա-մու մամանակ) կը վախճանի, թաղելու («վերցնելոյ»)՝ արտօնադիրը կ'առնեն դա-տաւորէն:

Այստեղ կը վերջացնենք պատմութիւնը Վարդապետի թունաւորման տխուր դէպ-քին, զանց ընկով անոր թաղման հետ կապ-ւած ծիսակատարութիւնը՝ նկարագրուած Օրագրութեան մէջ. թէեւ հետաքրքրական են անոնք, որովհետեւ ներկայիս զարգած են գործադրուելէ...

Մակայն կայ ու կը մնայ՝ չօրպայով մը՝ քաջարի Վարդապետին թունաւորման փաս-տը, զոր դժուարաւ կարելի է ընդունիլ՝ որ-պէս անոր նախորդող դէպքերէն անջատ դէպք մը, զուգադիպութիւն մը:

Ահա ժէ. դարու Զնքուշին մէկ խորհրդ-դատի գաղտնիքը:

ԳԱՌՆԻԿ ԳԷՈՐԳԵԱՆ